

6042

Ungarney qh2kp 50

891.99

U-59

Ungarney
1897

638 Graph w 2138

ԱՆՁՐԵՒՈՏ ԳԻՇԵՐ ՄԸ

ԶԱԿԵՑ

ՄԵԿ ՀԱՆԴԻՍՈՎ



2011

500
188-42

ՊԵՆԵՑԻԿ - Ա. ՊԱԶԱՐ



1897

2003

2137

ԱԾ

Լ



ԱՆՁՐԵՒՆ ԳԻՇԵՐ ԱԾ



1753

891.99

U-59

ԱՆՁՐԵՒՆ ԳԻՇԵՐ ՄԸ

三

134

ગ ઉ હ બ ત સ

ՄԵԿ ՀԱՆԴԻՍՈՎ

1001
349



ՎԵՆԵՏԻԿ - Ա. ՂԱԶԱՐ

1897

ԱՆՁՐԵՒՈՏ ԳԻՇԵՐ ՄԸ

ԶԱՒԵՇՏ ՄԷԿ ՀԱՆԴԻՍՈՎ

ԱՆՁԻՆՔ — ՄԵՂՋՈՒ, ՅԱԼԿՈՐՈՒ

Մ Է Կ Հ Ա Ն Դ Է Ս

ԱԿՆԵակ վայելուչ : — Զախակողմը, խորը,
դուռ՝ որ մոնալու կը ծառայէ : — ՄԵԿ
կողմէն, նոյնպէս ձախակողմը, պատուհան
մը : — Աջակողմը, խորը, անկողին մը, ստո-
ւեկ, աթոռներ, և այլն :

Տ Ե Ս Ի Լ Ա Ռ Ա Զ Ի Ն

ՄԵՂՋՈՒ որ կը քնանայ անկողինին մէջ :
Պիսի լու սաստիկ անձրևելլ : Կարձ դադա-
րէ մը ետքը, պիսի լու ձամբուշն դրան զար-
նուիլլ :

ՄԵԼ. (աբբանալու) Ո՞վ պիտի ըլլայ արդեօք
այս ժամուս դուռը զարնողը : Տես՝ թէ ինչ
պէս ալ կ'անձրենէ . . . Ո՞վ որ ալ ըլլաս՝

Եթէ գործ չունիս ուզածիդ չափ զարկ, ապա-
հով կեցիր որ ես ելլալիք չունիմ: Ես մէկուն
չեմ սպասեր. մինակ եմ, և աշխարհքիս մէջ
ինժմէ աւելի երջանիկ կեանք անցընող չկայ
. . . (կը զարնէն) Տուր թէ կու տաս . . .
Եթէ, իրաւ, չթողու որ այս զիշեր քնանամ,
շատ ախորժելի բան մը չէ: Երբոր ես գոնէ-
իմ տասնըհինգ ժամն չի քնանամ, բոլոր
գիշերը գէշ կ'անցընեմ: (կը զարնէն) Եւ գա-
դրելիք ալ չունի, Տէր Աստուած: Կարծեմ
որ վերջապէս հարի պիտի ըլլայ ելլալ, մեծ
գուռը բանալ անոր . . . (կ'ելլայ անկողին) Հրայ
նադելու, և յուրա զիտալ, և դառանայ նորնէն պատ-
կէլու) Պըսոռ. ի՞նչ ցուրտ է: Եթէ ելլամ,
ապահովապէս կուրծքի ցաւէ մը պիտի բըռ-
նուիմ: (կը զարնէն նորնէն) Արեւոն առաջ հը կը
պարայ) Ո՞վ է:

Յակ. (ներնէն) Բարեկամներ: Բա՛ց, վասն
զի անձրեւ կու գայ:

Մել. Կարծես թէ խոտրջուրցի կիրակո-
սիկին ձայնն է, զոս մօտը եղած հացեփեցին:
Անշուշտ մեծ դրան բանալին կորսնցուցած
պիտի ըլլայ: Թո՞ղ ուրիշ մը շինել տայ, այն-
չափ հարուստ է: Այսօրուան օրս արդէն բո-
լոր հացեփեցները կալուածատէր են: Ի՞նչ-
պէս ալ չըլլան: (կը զարնէն դեւ) Արեւոն առաջ
հը կը պարայ) Ո՞վ ես դու, կիրակոսիկը:

Յակ. (ներնէն վերը) Այո՛ բայց շուտ ըրէ:

Մել. Էհ, միջին ճամբայ չկայ, պէտք է
ելլալ: Անիծած ըլլայ իմ այս բնութիւնս,
որ ամէն շառաչին կ'արթննամ: (առաջ) Կու

գամ, կու գամ: (կ'ելլայ) Լուցկիները ո՞ւր
պիտի ըլլան արդեօք: Ա՛հ, ճրագին մօտը:
(կը վարէ համ հը և կ'ելլայ պատրուհաներ) Իրաւ
կիրակոսիկն ես դու:

Յակ. (ներնէն վերը) Այո՛:
Մել. Անշուշտ ինքը պիտի ըլլայ. արդէն
ուրիշ ո՞վ կրնայ ըլլալ: Այնչափ ալ մութ է
փողոցը, որ բան մըշի զանազանուիր: Պըսոռ,
ի՞նչ ցուրտ է: Անտարակոյս պիտի հիւան-
դանամ: (կ'ելլայ ի՞որը եղած դանէն: Տեսարանն
ի՞ւ հայ մութ: Կարծ դադարէ հը երդը, ի՞ւ մոնէն
Մելլոն և Յակովոս):

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ

ՄԵԼԳՈՆ և ՅԱԿՈԲՈՍ

Մել. Պարոն, ես զքեզ չեմ ճանչնար:
Յակ. Հոգ չէ: Ազնուական մարդ մըն եմ,
զիտես:

Մել. Բայց զիս ինչո՞ւ խարեցիր: Հարցու-
ցի քեզի՝ թէ կիրակոսիկն ես, և ինծի պա-
տասխան տուիր այս: Այս ըրածդ աղէկ բան
չէ:

Յակ. Ներէ, ես Յակոբոսիկ իմացայ, ո-
րովհետեւ ես Յակոբոս կը կոչուիմ:

Մել. Բայց, տարբերութիւն կայ:
Յակ. Բնաւ տարբերութիւն չկայ. երկուքն
ալ ի կը վերջանան, ուստի հոմանիշ են:

ՄԵԼ. Գուեհիկն ալ ին կը վերջանայ . . .
թայց, վերջապէս, ինծմէ ի՞նչ կ'ուզես, այս
ժամուս:

Յակ. Ե՞ն. բան մըն ալ չեմ ուզեր:

ՄԵԼ. Ո՛հ. է ինչո՞ւ զիս արթնցուցիր, քունս
վեր վար ըրիր: Ինչո՞ւ զիս ստիպեցիր որ դու-
ռը բանամ քեզի: ՄԵԿ խօսքով, հոս ինչո՞ւ
մտար:

Յակ. Ո՛հ, այս աղւոր է. վասն զի անձ
րկ կու գար:

ՄԵԼ. Իմ ի՞նչ վրաս պէտք է թէ անձրե
կու գայ:

Յակ. Կ'ուզեիր որ թրջուկմ: Նայէ մէյմը,
նայէ . . . (իւ հանե ինինցը, իւ ցնցէ ցայն դէպ
է ՄԵլոնը և նորին վրան կանոն):

ՄԵԼ. Ի՞նչ կ'ընես. զիս բոլոր կը թրջես.
կեցիր, էհ: Խե՞նթ ես:

Յակ. Կը զգաս էհ, ինչպէս թրջուեր եմ
. . . քու պատճառաւդ:

ՄԵԼ. Ի՞մ պատճառաւս:

Յակ. Յայտնի է, փողոցին մէջ զիս ժամ
մը սպասեցուցիր: Պէտք էիր գալ շուտ մը
բանալ ինծի:

ՄԵԼ. Ես քու ծառաղ եմ ինչ եմ:

Յակ. Բայց գթութիւնը . . . Դու գութ
չունիս: Թողուլ մարդ մը ճամբոն մէջտեղ,
տեղատարափ անձրեի մը տակ, աննկարա-
գրելի, անբացատրելի բարբարոսութիւն մըն
է:

ՄԵԼ. Բայց դու տուն չունի՞ս:

Յակ. Տարակյս չկայ թէ ունիմ, և եթէ

կ'ուզես զիտնալ, վարձքն ալ շատ սուղ կը
վճարեմ. վասն զի, երկակայէ մէյմը, ամէն
մէկ սենեկին համար կը վճարեմ վաթունը-
հինգ դահնեկան:

ՄԵԼ. Ուրեմն ինչու . . .

Յակ. Զիմ երթար իմ տունս, կ'ուզես
ըսել:

ՄԵԼ. Ճիշդ:

Յակ. Իմ փափազս ալ այն է. այս օդովս
սակայն . . .

ՄԵԼ. Աղւոր օդով ամէն մարդ ալ կրնայ
քալել . . . (իսկեւն) (Եթէ վախ չունենայի,
կը հասկցնէի քեզի):

Յակ. Դու իրաւունք ունիս, իմ սիրելի
. . . Անունդ ի՞նչ է:

ՄԵԼ. ՄԵլոնն:

Յակ. Իմ սիրելի ՄԵլոնիկս. սակայն եթէ
ես քիչ մը խոնաւութիւն առնում, երկրորդ
օրը բանս բուսած է, հիւանդ կ'ըլլամ:

ՄԵԼ. Խոկ հիմանի . . .

Յակ. Հիմակ իմ գաղափարս է այս գիշեր
հոս անցընել, իմ ՄԵլոնիկիս հետ:

ՄԵԼ. Բայց դու յիմար ես:

Յակ. Մանաւանդ թէ շատ խելացի կը
խօսիմ:

ՄԵԼ. Կինդ տազնապի մէջ պիտի ըլլայ:

Յակ. Ամուրի եմ:

ՄԵԼ. Քու աղաքներդ:

Յակ. Բնաւ ունեցած չեմ:

ՄԵԼ. Վերջապէս, ես պիտի քնանամ:

Յակ. Քնացիր մի նայիր, ես այս գիշեր
այս աթոռիս վրայ կ'անցընեմ:

ՄԵԼ. Բայց, ի՞նչ կ'ըսես դու:
 Յակ. Եւ կը խոստանամ որ զքեզ չեմ
 խռովեր:
 ՄԵԼ. Ո՛չ, մէյմը նայէ թէ զլխուս ի՞նչ պի-
 տի գայ եղեր: Պարոն Գրաբոսիկս . . .
 Յակ. Յակոբոսիկ, Յակոբոսիկ:
 ՄԵԼ. Նայն բանն է:
 Յակ. Զէ:
 ՄԵԼ. Թողլուզածդըլլայ: Իմ Յակոբոսիկս,
 աթոսի մը վրայ քնանալու բա՞ն է: Ուսոր-
 ներդ կը կոտրես, և այն ատեն . . .
 Յակ. Վարժուած եմ: Երեակայէ որ եր-
 բոր ինձի իյնար դրան ծառայութիւնը . . .
 ՄԵԼ. Վերջապէս, պիտի երթան թէ չէ:
 Յակ. Ընդհակառակն կ'առնում կը նստիմ
 (և նսրէ):
 ՄԵԼ. Հա՞րդէ է կրկնեմ քեզի որ ես կ'ու-
 ղեմ քնանալ իմ տասնըհինդ ժամն:
 Յակ. Տասնըհինդ ժամ: Անոյներ ըլլայ:
 ՄԵԼ. Յայսի է:
 Յակ. Եթէ կ'ուզես՝ երեսուն ալ քնացիր:
 Գնա, գնա, անկողին, ես քեզի պղտիկ նե-
 ղութիւն մրն ալ չեմ տար: Վաղը, լուսնա-
 լուն պէս, կ'երթամ կամացուկ մը, առանց
 ձանձուն մը հանելու:

ՄԵԼ. Եթէ դու հոս ըլլաս, ես պիտի չի
 կարենամ քնանալու:

Յակ. Համարէ թէ հոս չըլլամ:

ՄԵԼ. Բայց սակայն . . . (նորէն) (Կրո՞ղը
 տանի այս իմ վախո):

Յակ. Զգեստներդ հանէ, հանէ, առանց

քաղաքավարութեան. համարէ թէ քու տանդ
 մէջ ըլլաս . . .

ՄԵԼ. (Մէյմը նայէ, իրեն տունն ալ ե-
 ղաւ):

Յակ. Շուտ, շուտ, անկողին, անկողին:

ՄԵԼ. (Հիմա ինքը կը հրամայէ: Եւ սա-
 կայն պէտք է հնազանդիլ իրեն . . . Ոնկա-
 րելի՛ է որ կարենայ մէկը երեակայել գըլ-
 խուս եկածը): Ուրեմն . . .

Յակ. Գիշեր բարի: Բարի հանգիստ:

ՄԵԼ. Վեզ լոյս բարի: Եատ գժուար պի-
 տի ըլլայ որ ես կարենամ քնանալ: (Ան ճռէ
 անդո՞ն):

Յակ. Ես այս աթոռիս վրայ հանգիստ
 կերպով կը կենամ: Գլուխս կը կրթնցընեմ
 ստովեկին, և համով համով կը քնանամ . . .
 Կերակուրս մոռնալու վրայ էի: Աղէկ ըրի
 որ գնեցի: հոս գրպանս է: Լաւ կ'ըլլայ որ
 շուտ մը ուտեմ զայն . . . Ո՛չ, աղէկ միտքս
 եկաւ: Պարոն Մելգոն, պարոն Մելգոն:

ՄԵԼ. Նայէ, սկսար արդէն զիս անհան-
 գիսա ընել: Քնանալու վրայ էի:

Յակ. Ներէ: Որովհետեւ վաղը, արել ծա-
 գելուն պէս, լոխի մնջիկ պիտի երթամ, կ'ու-
 զէի հիմակուընէ շնորհակալ ըլլալ քեզի ին-
 ձի տուած ասպնջականութեանդ համար:

ՄԵԼ. Պէտք չկայ:

Յակ. Ուրեմն շատ շատ շնորհակալութիւն:

ՄԵԼ. Ծառայ եմ:

Յակ. Գիշեր բարի:

ՄԵԼ. Վեզ լոյս բարի:

Յակ. Այսպէս անկրթութեան գործ մը
ըրած չեմ ըլլար. ի՞նչպէս ծանր է այս թիկ-
նոցս : Զուրով բոլորովին խիսում դարձած
է . . . Լաւագոյն կ'ըլլայ որ տարածեմ
դայն : (Կը բարածէ անկողնին վրայ) :

Մել. ի՞նչ կ'ընես :

Յակ. Կը տարածեմ այս թիկնոցս , որ
թրջած է բոլորովին : Դու պառկէ , քնացիր :

Մել. Անկողինս կը թրչես :

Յակ. Զանցնիր , ապահով կեցիր :

Մել. Բայց ես չեմ ուզեր այս խոնաւութիւ-
նը : Կ'ըսէի ես թէ պիտի չի կարենամ քնա-
նալ :

Յակ. Ի՞նչ ձանձրանալի մարդ ես եղեր :

Մել. Ո՛չ , այս նոր բան է :

Յակ. Լուս կեցիր է՛հ . կը տարածեմ այս
աթոռիս վրայ . . . (Կը կարավէլ) :

Մել. Վերջապէս . խելքդ ուր էր :

Յակ. Գիշեր բարի :

Մել. Քեզ լոյս բարի :

Յակ. Ո՞վ կրնար երեակայել երբեք որ
երկինքը այնչափ ջուր թափէ : Եւ ցուրտ ալ
կ'ընէ . . . թոլոր լեռները ձիւն է : Կը սկսիմ
սարսուիլ . . . կարծես թէ ալ անձրեի ձայն
չեմ լսեր . . . Արդեօք օդը բացուեցաւ : Իւ-
րաւ այս բանը զիս անհանգիստ կ'ընէր . . .
կ'ուզեմ ստուգել : (Կ'երլայ պարունակնին և կը
բանայ զայն : Պիտի լսուի անըլելը) :

Մել. Ի՞նչ պաղ հով է : Ի՞նչ կայ : (Պատու-
ալուն , և բեռնէ Յակոբոսը պարունակնը) Պատու-
ալուն բացուած : Ի՞նչ կ'ընես :

Յակ. Փիչ մը համբերէ , ի՞նչ եղար : Կ'ու-
զէի օդը դիտել :

Մել. Կ'ուզես որ յօդացաւէ մը բռնուիմ
. . . Փակէ :

Յակ. Անհանգիստ մի ըլլար : Ահա կը
ճնազանդիմ :

Մել. Եւ յետոյ երես ալ ունէիր ըսելու
որ զիս անհանգիստ պիտի շընես :

Յակ. Եւ ի՞նչ է քեզի տուած անհանգըս-
տութիւնս :

Մել. Տես ի՞նչ աներեսութիւն : Ո՛հ , պարոն ,
ես ալ քեզմէ ձանձրացայ : (Ելլալ անկողնին
վրայ) :

Յակ. Քնացիր , շընթըոկէ :

Մել. Վայ քեզի , եթէ համարձակիս նորէն
զիս անհանգիստ ընելու . . . (Խորբեն) (Զա-
նանք զինքը վախցնելու) :

Յակ. Ապահով կեցիր , չեմ ըներ . . . Գի-
շեր բարի :

Մել. Քեզ լոյս բարի :

Յակ. Լուս կ'ըլլայ որ ճաշեմ , որովհետեւ
ես ալ միտք ունիմ քանի մը ժամ քնանա-
լու : Բոլոր պէտք եղածը գնենք այս սոոլի-
կիս վրայ . . . (Կը հանէ Քրիստոնէն հաց և լուս-
նի հէջ քանինք սոոլելելներ) : Կը պակօին սա-
կայն պիտի անեղուցներ , և ես առանց
անոնց չեմ կրնար ընել . . . Այնպէս վարժուած
եմ : Հոս սակայն բան մըն ալ չկայ : Կարելի
բան է որ այս մարդս զուրկ ըլլայ այսպան
կարեսը բաներէ : Այն սենեկին մէջ պիտի
ըլլայ անշուշտ ամէն պէտք եղածը : Ասցինք
. . . (Կարաւան ճըսէր և ներս կը սրնէ) :

ՄԵԼ. Ճրագը մարեցի՞ր: Ապրիս, ապրիս:
Հիմակ ալ ապահով կը քնանամ: Պատաս-
խան չի տար . . . Պարոն Մատթէոս, պա-
րոն Մատթէոս . . . Արդեօք ելու չքուեցաւ
գնաց: Օրհնած ըլլայ երկինք: (անհողին վը-
րայ նսորելով):

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԴ

Յակոբոս և Վերինը

Յակ. (Քառարկ՝ աշտանակով, երկու պնակով և
անյեռոցներով) Ամէն բանն ալ գուայ . . . (ու-
նելով բոլոր սոսկեին վրայ):

ՄԵԼ. Ի՞նչպէս: Գու իմ խոհանոցս մտեր
ես: Ի՞նչ յանդգնութիւն: Ի՞մ պնակներս,
իմ անձեռոցներս:

Յակ. Ի՞նչ, կ'ուզէիր որ անասուններո՞ւ
պէս ուտեմ:

ՄԵԼ. Ի՞նչպէս կ'ուզես կեր . . . Բայց պա-
րոն Մատթէոս . . .

Յակ. Յակոբոս:

ՄԵԼ. Յակոբոս, Զակիքոս, Ղարալամպոս,
Կրողը տանի զքեզ: Ի՞նչ անգութ ճակատա-
զիր էր որ զիս ստիպեց բանալու քեզի գուռս:
Նայէ՛ չի համարձակիս այն առարկաները
գործածելու, զիտես:

Յակ. Է՛ ի՞նչպէս պէտք է ընեմ:

ՄԵԼ. Իմ ի՞նչ փոյթս է: Ճիշդ այսօր գնե-
ցի զանոնք, և ոչ ալ զեռ գործածեր եմ:

Յակ. Ես առաջինը ըլլալու պատիւը պի-
տի ունենամ:

ՄԵԼ. Պիտի ունենաս, այո՛, իմ մաշած
հողաթափներս:

Յակ. Պարզեէն՝ կը հասկնամ թէ ի՞նչ
մարդ է պարզել տուողը:

ՄԵԼ. Զիս կը ծալլածես ալ հա՞:

Յակ. Այսուած շընէ:

ՄԵԼ. Քեզի՞ պէս թշուառական, անկողինէս
մէյմը իջնամ և զիտեմ ընելիքս . . .

Յակ. Ոնհանգիստ մի՛ ըլլար, կրնաս պաղ

մը առնուլ:

ՄԵԼ. (Է՛հ, թէ որ այս վախս չըլլար . . .)

Յակ. Է՛հ, մէկդի թող, սրդողելու բան
չկայ: Վերջապէս, ի՞նչ գէշ գործ ըրի այս
բաներս առնուլս:

ՄԵԼ. Եւ ով քեզի սորվեցուց ձեռքդ գնել
այն բանին վրայ որ քեզի չի վերաբերիր:
Ուրիշներուն խուցերը մտնալ, և համարիլ
զքեզ իրրե բացարձակ տէր մը . . .

Յակ. Կ'ուզէի հրաման խնդրել, բայց կը
վախնայի որ զքեզ արթնցնեմ: Ա՛ւ ուրիշ
անգամ չեմ ըներ:

ՄԵԼ. Ա՛հ, գուցէ միտքդ գրեր ես նորէն
գառնալու:

Յակ. Կրնայ ըլլալ, աշխարհք է:

ՄԵԼ. Գուլով անոր, այն ետքը կը տեսնանք:

Յակ. (Քայդաշերով չին+ը) Գու այնչափ ազ-
նիւ ես որ . . .

ՄԵԼ. Զեռ քերդ վար, վար, պարոն թորոս:

Յակ. Այս երրորդ անգամ է արդէն որ

Կ'ըսեմ քեզի թէ ես Յակոբոս կը կոչուիմ։
Մել. Բայց ալ զլուխ մնաց մի քրվս։
Յակ. Ուրեմն, ալ ինծի քարկացած չես,
Է՛զ . . . լաւ է, անսիջապէս կերակուրի կ'եր-
թամ։ Կ'ուզե՞ս հրամմել։ Եկուր, մէկտեղ
ուտենք։

Մել. Ես անօթի չեմ։ Զիս հանդարտ
ձգես՝ աւելի աղէկ կ'ըլլայ։

Յակ. Ա՛հ, քնանալ կ'ուզես։ Կը տեսնես
որ դքեզ չեմ արթնցներ։ Գիշեր բարի։

Մել. Փեզ լոյս բարի։
Յակ. Իմ հրաւերս չուզեց ընդունիլ։ Ի-
րեն համար աւելի գէշ և ինծի համար աւե-
լի աղէկ։ Ամբողջ ես կ'ուտեմ։ Պատրաս-
տենք ուրեմն . . . Ալէկ միտքս եկաւ. իսկ
զինին. Վայ թշուառութեանս. ասոր վրայ չէի
մտածած . . . ի՞նչպէս ընելու է . . . իմ
ասպնջականս ապահովապէս պիտի ունենայ։
Պարոն Մելգոն, պարոն Մելգոն։

Մել. Նորէն սկսանք . . . Բայց այս նոր
տեսակ հալածանք մըն է։

Յակ. Ներէ, Արգեօք զինի ունիս։
Մել. Եւ ի՞նչ, ես պանդովապէտ եմ։

Յակ. Ծերերը միշտ պահծու շիշեր կ'ու-
նենան։ Անիկայ իրենց կաթը կ'անուանեն։

Մել. Ես բան մը չունիմ։
Յակ. Կը վճարեմ, է՛հ։ Զեմ պահանջեր
որ զայն ընծայես ինծի։

Մել. Գնա՞ զնէ, (ի՞նի՞ն) (Եթէ յաջողէի
մէյմը գոնէն գուրս զնել զինքը)։

Յակ. Ուր էր թէ ապուշ ըլլայի . . . Սա-

կայն ես, առանց խմելու ուտելով, պիտի
խղղեմ զիս։

Մել. Ուր էր թէ, Աստուած տար։
Յակ. Բայց դու Ներոն մըն ես։

Մել. Եւ դու մէկ . . . Հիմա պարտապա-
նաց բան մը ըսել պիտի տայիր ինծի . . .

Մէյմը զիս հանդարտ թող։

Յակ. Լաւ ուրեմն, համբերութիւն։ Գի-
շեր բարի։

Մել. Քեզ լոյս բարի։

Յակ. Չեմ կրնար զիս համոզել որ զինիէ
զուրկ ըլլայ։ Այն զարանին մէջ, որ խոհա-
նոցը տեսայ, պէտք է որ գտնուի։ Կ'ուզէի

այնպիսի կերպով ընել որ ծերուկը շանդրա-
գառնար . . . Կ'երթամ կամաց կամաց,

առանց շուկ մը հանելու . . . (ի՞նձէ ա՞ն-
կողմը համացանէ, և ի՞նչէ ժընչէ շուկ հեշտ հը)

Գուշակեցի։ Աւ հիմու բան մը չի պակսիր։
Պատրաստենք ուրեմն պէտք եղածը . . . (ի՞-

պարբռաստէ) Հոս հացը, հոս շիշը . . . գաւա-
թը կը պակսիր։ Բայց հոգ չէ . . . Ուշափ

փոշի կայ այս պնակներուս վրայ։ Հարկ է
մաքրել զաննաք։ Պէտք է ունենամ ձեփճեր-
մակ թաշկինակ մը . . . (պնակը ժարելու ժա-
նակ, յերեւն վար ի՞նչոյն)։

Մել. Մայրիկու. (Վեր շարուելով) Ի՞նչ եղաւ։
Յակ. Թողութիւն կը խնդրեմ, ձեռքէս

պնակ մը ինկաւ և կոտրեցաւ։

Մել. Իմ նոր հողէ ամաններս, կոտրուած . . .

Յակ. Նայէ . . . խեղճ բան. (ի՞նչո՞նէ
կողբուանէլ)։



ՄԵԼ. Ա՛Հ. բայց ասիկայ ա՛լ քու իւենթու-
թիւններուդ չափը կ'անցընէ: Պիտի քաշեմ
զքեղ դատարանը՝ վկաններուդ տուժը հա-
տուցանելու համար, պարոն Պետրոսիկ:

Յակ. Յակոբոսիկ:

ՄԵԼ. Գետնինն անցնի Յակոբոսիկն ալ Պե-
տրոսիկն ալ: Կ'ուզեմ որ վճարես:

Յակ. Լաւ, լաւ. կը գոհացնեմ զքեղ: Ո՞ր
չափ պիտի արժէ, երեսուն փարա:

ՄԵԼ. Ի՞նչպէս երեսուն փարա: Անդղիա-
կան հող է:

Յակ. Ըլլայ անդղիական, ըլլայ գաղղիա-
կան, վերջապէս եղածը դժբաղդութիւն մըն
էր: Կ'ուզէի փոշին վրայէն թափել. նայէ
ինչպէս ըրի . . . (Ժամ ու սբէլու ժամանակ
յետքն գետին ի՞նչնայ) Ա՛Հ:

ՄԵԼ. Մէկա՛ն ալ: Հիմա ա՛լ դու ինձի հետ
գործ ունիս (ի՞նչնայ անկողինէն):

Յակ. (արտէլին մէջնոյն պաշտպանութէով) Ի՞նչ,
ինձի բանութիւն պիտի բանեցնես:

ՄԵԼ. Այն զնակներուն համար կը պա-
հանջեմ տասնըհինգ դահեկան, և շուտ մը,
ապա թէ ոչ . . .

Յակ. Քայլ մը առաջ մի գար, վասն զի
. . . (իը ժամէ անցերացը և ժամ իւ յիշ շիշը և ու-
թէլիքէրը) Ո՞Հ:

ՄԵԼ. Իմ շիշ:

Յակ. Իմ մաշ:

ՄԵԼ. Դու զիս կերար:

Յակ. Ես մնացի անկերակուր:

ՄԵԼ. Աւաղակ:

Յակ. Ո՛Հ, դժբաղդութիւն, որուն վրայ
ա՛լ չեմ ուզեր ապրիլ: (իը հանէ բանալի յը
եբրւ լէ ապրիլանի հը ըլլալը) Թա՞ղ ցնդի ուզեղու
օդուն մէջ:

ՄԵԼ. Կեցիր, Կ'աղաշեմ: Խենթեցա՞ր, ի՞նչ
եղար:

Յակ. (Ենիքէն, բանալին հանդիսարեսներուն
յացնելով) (Վախցուցի զինքը բանալիով մը):
(ուժով) Այո՞:

ՄԵԼ. Վար այն բաները, վար . . . Զգոյշ
կեցիր, չարձկեն:

Յակ. Առանց կերակուրի մնալը . . .

ՄԵԼ. Ամէն բանին դարմանը կայ:

Յակ. Անգղիական ամանները կոտրելը . . .

ՄԵԼ. Եւ ոչ վրանին անգամ կը մտածեմ
. . . Բայց այն բանը վար գիր, վասն զի կը
վախնամ:

Յակ. (կարակերքօքն) Վեզի պարտական
եմ կեանքս: (իը դնէ բանալին դրապանը):

ՄԵԼ. Ո՛Հ, ապրիս: Այն քաշութիւնը քեզի
պէս մարգուն համար չէր:

Յակ. Ուրեմն դու ինձի կը ներե՞ս:

ՄԵԼ. Բոլոր սրտովս:

Յակ. Ուրեմն բարեկամմ ենք:

ՄԵԼ. Բարեկամին բարեկամը:

Յակ. Փորձ մը տուր նայինք ինձի:

ՄԵԼ. Հիմա խելքիր ի՞նչ փշեց:

Յակ. Բան մը չէ: Այսպէս կ'ուզեմ որ ան-
գողին դառնաս, և անոյշ անոյշ քու քունդ
քաշես:

ՄԵԼ. Ա՛Լ փափագ չունիմ:

Յակ. Այդպէս անքաղաքափար մի՛ ըլլար :
Կը ճանչամ որ գէշ էր գործածս, բայց առկէ
վերջը արձանի մը պէս պիտի մնամ : Սիրսոս
մի՛ կոտրեր հա, իմ սիրելի . . . Մելզոնիկս,
այնպէս չէ :

Մել. Ալլո՛ :

Յակ. Ուրեմն . . .

Մել. Ուրեմն թնչ :

Յակ. Անկողին մտնալովդ, աչքերդ փա-
կելովդ, և ես կատարեալ լուոթիւն մը պա-
հելովս, պիտի քնանաս : Մեծապէս պիտի
տիրէի, եթէ իմ պատճառաւս ձախորդու-
թեան մը հանդիպէիր :

Մել. Շիտակը . . .

Յակ. Շուտ, չուտ ուրեմն. ժամանակ մի՛
կորսնցներ . . . (չէն+ը էր տանէ անկողին : Մել-
էն էր տանէ) Գիշեր բարի :

Մել. Քեզ լրոյ բարի :

Յակ. Իմ խեղճ կերակուրս (ժերինը դեր-
ւուլ զայն), Եւ ինծի կ'արժէ ութուն փարա
. . . Վաղը կ'ուտեմ ալ. Կը պատուիրեմ թա-
գաւորական նախաճաշ մը : Սակայն հիմա-
կուհիմա, շիտակը, պարապ փորով պիտի չի
կարենամ քնանալ . . . իմ փորոտիքներս ի-
րար պիտի անցնին : Աղէկ միտքս եկաւ. ող-
բերգութիւնս լմնցնեմ . . . (իւ հանէ դրապանէն
յեւածէն ՞ը): Ի՞նչ պատիւ պիտի բերէ ինծի :
Ողբերգութիւն մը՝ տասուերկու հանդէսով կ
երկու նախերգանքով, որ կ'ըլլան տասնը-
չորս : Տասնըչորս հանդէս : Զկայ միտք մը
որ այսպիսի գործի մը կարող ըլլայ : Միայն

տիտղոսը կարգալուդ՝ ապշած կը մնաս :
« Վրէժմանիր ՍՏՈՒԵՐՆԵՐ » : (իւ կորդույ) « Հան-
դէս եօթներորդ : Տեսարանը պիտի ներ-
կայացնէ Ալճերի քաղաքին մէջ ընդար-
ձակ անապատ մը : Շատ մը աթոռներ հոս-
ե հոն սիրուած : Երաժշտութեան քանի մը
ամանակներէ եաքը, պիտի փրթի սաստիկ
փոթորիկ մը, և փայլակնացայտ շողիւնէ մը
որ պիտի պատուէ ամպերը, պիտի ելլայ Ապ-
տիւմիր, որ մոտայոզ պիտի անցնի մըրիկնե-
րու և ամպերու մէջէն : — Տեսիլ առաջին :
Ապտիւմիր միայն . (ի՞արդասանէ)

Անգրեժ . . .

Մել. (Վեր շարժելով) Ո՞վ է :

Յակ. Ապտիւմիր :

Մել. Ո՞վ : Զի բանաս իրեն, զիտես :

Յակ. Ալրդէն մտած է :

Մել. Ի՞նչ : Իմ առնս բայցի՞ր անոր :

Յակ. Բայց, չէ, մը . . .

Մել. Ո՞ւր մտաւ ուրեմն :

Յակ. Եօթներորդ հանդէսին առաջին տե-
սիլն մէջ :

Մել. Ի՞նչ խենթ բաներ կը խօսիս :

Յակ. Մտիկ ըրէ, մտիկ . . . զլուխ զոր-
ծոց մըն է :

Մել. Ո՞րը :

Յակ. Իմ ողբերգութիւնս :

Մել. Կորսուէ, Ես . . .

Յակ. Այս կերպով պիտի պտրտի Ապտիւ-
միր . . . (իւ պարբէ իարակէրէն, արդասանէլով)

Ավալուեց պիտի չի մնայ սկզբան ոճիր մ' .
Թափեցիր արիւն, և քու բոլոր արիւնդ . . .
(բէռ է Մէլքոնին բարձած) :

Մէլ. (Որդեք օք ինձի՞ կ'ըսէ . . . խենթե~
յած չըլլայի : Այն ատեն գործս աղէկ է)
(անդաշնչն վար կ'իջնայ) :

Յակ. (Էնաղես վերը)

Հրավառ բոցըն որ կուրծքիս մէջ կը վասի
Զե պիտի բաւէ մարել, վայրագ սաւար :
Ըստուերներ, եկէք ձեր միտքն արտայայտել :

Այն ատեն, ամէն կողմանէ դուրս պիտի
ելլան ճերմակ ստուերներ և սե ստուերներ :

Մէլ. Սև ստուերներ ալ :
Յակ. Յայտնի է . զանազանութիւնը ա~
խորժելի է : Որոնք լուռմուռ պիտի երթան
զրաւելու այն նստարանները երգելով . . .

Մէլ. Ի՞նչպէս երգելով, քանի որ լուռ~
մուռ են . . . **Ա՛լ** ասկէց անդին աւելի բան
չեմ ուզեր լսել :

Յակ. Լուռ կեցիր, մի՛ ընդմիջեր զիս . . .
(արդասանելով)

Ախերոնի բանտէն շանթի,
Որոտումի, վայրակի մէջ
Այս անսելի անտառիս տակ
Մենք խիստ ձըմեռը պիտի գանք . . .

Մէլ. Ա՛հ, ձմեռ էր :
Յակ. Այն, յունուար ամսոյն մէջ :
Մէլ. Պաղ առած պիտի ըլլան :

Յակ. Ավուշ ստուերները ոչ պաղ կը
զգան, ոչ տաք :

Մէլ. Եւ այն ատեն ինչու . . .
Յակ, Լուռ կեցիր . իմ քերթողական խան~
դիս վրայ հիացիր . . . (Դաշտասանէ)

Եւ այն պերձալի աթոռներուն վրայ
Մէլ. Ի՞նչ պերձութիւն, վայ թշուառու~
թեանս :

Յակ. (Էնաղես վերը)

Պիտի երգնունք վրէժ,

Եւ մինչեւ գուլզան

Պիտի իշնէ աւել :

Մէլ. Ո՛հ, ի՞նչ ափեղցըփեղ բան :
Յակ. Ի՞նչ տողեր, ի՞նչ տողեր :
Մէլ. Գուլզան հօն ի՞նչ կը մտնայ :
Յակ. Այն ատեն Ապտիւմիր, մտիկ ըրէ
Ապտիւմիրի որ կը հսոսի . . .
Մէլ. Կ'աղաչեմ, լուռ կենայ՝ գէշ շններ :
Յակ. Արտևանունքդ մի թարթափեր,
յօնքերդ անգամ մի շարժեր : Այն ատեն
Ապտիւմիր . . . (արդասանելով)

Աղետաւոր բոպէն ահա կը հասնի
իմ զայրութիս ծայրապատար փըրթելուն .
Բընութիւնն իսկ անդամ պիտի սասանի .
Եւ սարաւոի սարսափէն . . .

Պիտի լուռին ոմանք ճամբուն մէջ՝ որ պի~
տի աղաղակեն կառավարին, որպէս զի մըտ~
րակէ տղաքներէն ոմանք որ կառքին ետեղ
ելած են « Զարկ, զարկ » :

Մել. Ա՛հ, ա՛հ, ա՛հ :

Յակ. ի՞նչպէս, դու կը խնտան :

Մել. Արձաններն անգամ կը խնտային . . .
Ա՛հ, ա՛հ, ա՛հ . . .

Յակ. Քեզի պէս տգէտ և անզգայ մարդ
կ'ըլլայ :

Մել. Խորհուրդ մը տամմ քեզի :

Յակ. Ըսէ տեսնենք :

Մել. Քու այդ հռչակաւոր ողբերգութիւնդ
այրէ :

Յակ. Է՞ . . . իմ տասնըշմբս հանդէսով
ողբերգութիւնս :

Մել. Միայն տասնըշորս :

Յակ. Բայց այդ անկարելի է . . . լսէ,
լսէ, այս միւս պարը :

Մել. Կ'արաշեմ, ալ ոտանաւոր մի արա
տասաններ, ապա թէ ոչ պիտի բռնադատես
զիս որ թողում երթամ:

Յակ. Այն պարագային մէջ՝ տանը տէրը
ես կը մնամ . . . Եւ ուրիշ կողմանէ այս
անձրեսվու . . .

Մել. Բայց, ըսէ մէյմը ինծի. կրնա՞նք
զիտնալ արդեօք թէ ինչ է պատճառը՝ որով
այս զիշեր ետևէս ինկար զիս հալածելու :

Յակ. Ե՞ն զքեզ հալածել: Քեզի համար
կարող եմ ես ինչուան երթալու խղդուելու
. . . զինիի տակառի մը մէջ: Մանաւանդ թէ
լսէ իմ մէկ մտածութիւնս :

Մել. Ա՛ ուրիշ բան մըն ալ չեմ ուզեր լսել:

Յակ. Ես միայն եմ, դու միայն ես, մենք
միայն ենք: Ուրեմն մէկանդ ապրինք: Ես

կու գամ բնակելու քեզի հետ, և ընտանիք
մը կը ձեւացնենք:

Մել. Այս պակաս էր . . . ի՛տ, ընդհան
կառակին կը հրամայեմ քեզի որ շուտ մը
դուրս ելլաս, երթաս կորսուիս. ապա թէ
ոչ, լուսնալուն պէս, կ'երթամ մերձակայ
ոսականասունը . . .

Յակ. Ուրեմն կը վանտե՞ս զիս :

Մել. Ի՞նչ ըսել է, և, ցախ աւելով:

Յակ. Վանտել զիս . . . Յակորս Քալա-
ճոշեան :

Մել. Ի՞նչ . . . Յակորս Քալաճօշեան . դո՞ւ :

Յակ. Այս, քու եղբայրդ, որ այս քանն
տարիէն ետքը քեզի կը դանայ Որուսաստա-
նէն: Բայց կարելի քա՞ն: է որ ես այնպէս
փոխուած ըլլամ որ զիս չի ճանչնաս . . .
Այս, այս, գրկէ զիս . . . ես քու Յակորսադ եմ:

Մել. Իմ եղբայրս . . . (և էրեւէն) Դեռ կը
պահես քու այն բնական զուարթութիւնդ . . .

Յակ. Պիտի ուզե՞ս ուրեմն զիս վանտել:

Մել. Ի՞նչ կ'ըսես: Բայց ի՞նչպէս դարձեր
ես առանց ինծի բան մը զրելու:

Յակ. Ուզեցի զքեզ յանկարձակիի բերել:

Մել. Եւ ինչպէս ալ չի ճանչցայ զքեզ այն
քու խենթուկ կերպերէդ:

Յակ. Միշտ մէկանդ պիտի մնանք:

Մէլ. Մինչեւ մահ: (առաջարկութիւններ և շարժեկ):

Յակ. Ահա կէս զիշեր: Երթանք ուրեմն
հանգչելու: Վաղը կը սկսինք նոր կեանք մը:



6042

2013

